

են աստուածաբանական տեսութիւններու վրայ՝ սակայն կը պարունակեն բնագնահանքնական և մարդակազմական այնպիսի դասեր՝ որոնք հետագայ ժամանակներու Բժշկութեան հիմ ծառայած են:

Կալիֆէնէն յետոյ ապրած է Նիւսացին, և այսպէս՝ Թերևս ազդուած իսկ է աշոր երևելի աշխատութիւններէն: Մեր Հայ Բժշկարաններուն մէջ շատ ու շատ փոխառութիւններ կան Նիւսացիէն. սաղմնատութեան և զգայարաններու վրայ շարադրած մասերը գրեթէ նոյնութեամբ կը գտնուին, և ասոնց հետ նաև Նիւսացիէ վերջը հեղինակուած մարդակազմութիւններէ փոխառութիւններ:

*

Երկար կ'ըլլար այս բոլորին մանրամասն բաղդատութիւնն ընել հոս, որովհետև հարկ կ'ըլլայ Նիւսացիին զործը վերլուծել ծայր ի ծայր. բան մը՝ որ կը պահանջէ մասնաւոր աշխատութիւն:

Տօրթ. ՎԱՐԱՄ Յ. ԹՈՐԻՈՍԵԱՆ

Վեներտիկ — Մ. Ղազար

13 Գեկտեմբեր 1923

(Շարունակելի)

Պայրըն կը գրէ թէ լոռութեան ու մահուան պարտէզներուն մէջ կը հանդարտի հողին, վասն զի մահն իսկ կը թեթևացնէ ըզմեզ մեր կեանքի մէկ մասէն, այն է՝ մեր ամենօրեայ նախահոգութիւններէն, որոնք խիստ կը ծանրանան մեր ուսերուն վրայ: Կեանքի գաղտնիքը, կ'ըսէ, պէտք է կեանքի համար մեռնիլը և միայն հողոյ համար ապրիլն ըլլայ. պէտք է բոց մ'ըլլալ որ վառի առանց մեռնողի, վարդ մը՝ որ բուրէ առանց թերթերու, ձայն մը՝ որ երգէ առանց բերնի, սիրտ մը՝ որ սիրէ առանց արօփելու կուրծքին մէջ:

Գ Ր Ա Կ Ա Ն

Յ Ա Ր Ա Ս Ո Ւ Թ Ի Ի Ն

“ ՀԱՌԱՏՈՎ, ԽՈՍՏՈՎ, ԱՆԻՄ ”,

Ա Ղ Օ Թ Ք Ի

Ս. ՆԵՐՍԵՍԻ ԾՆՈՐՀԱՂՈՅ

(Շար. տես Բազմավէպ էջ 119)

ԺԳ.

Ո՛վ դու արքայ երկնային,
Արքայութեանը փառքին՝
Զոր խոստացար տալ ըզքեզ
Պաշտողներուն սիրակէզ՝
Զիտ ալ ըրէ արծանի.
Զօրացուր սիրտս՝ ատելի
Մեղքէն զըզուիլ, և անզին
Սիրոյդ ըղձալ կաթոզին,
Ապրիլ, գործել մի միայն
Քու սուրբ կամքիդ համաձայն.

Արարածներուդ ողորմութեան յոյս,
Ողորմէ՛ և իմ բազմամեղ հողոյս:

ԺԴ.

Ո՛վ Տէր, խնամող բարեգութ
Ամէն ստեղծած բաներուդ,
Հոգիս, մարմինս ապահով
Ըրէ խաչիդ նըշանով,
Խաբեպատիր ակնախիտ
Հրապոյրներէ միզատիթ,
Գիւին լարած հաղերէն,
Մարդիկներէ անօրէն,
Հողոյ, մարմնոյ բիր հազար
Վ ըտանդներէ Ֆեստակար.

Արարածներուդ ողորմութեան յոյս,
Ողորմէ՛ և իմ բազմամեղ հողոյս:

ԺԵ.

Քրիստոս Աստուած պահպան
Ամէն իրի ստեղծական,
Զըզէ սուրբ աջդ ահաւոր
Վրաս հովանի մըլտագոր.
Յր ու գիշեր անդադար

Եղի՛ր անձիս խնամատար
 Թէ՛ տան մէջ թէ՛ բացակայ,
 Քաղաքն և կամ ճամբու վրայ,
 Թէ՛ քուն ըլլամ թէ՛ արթուն՝
 Մնամ անսասան, անըկուն.

Արարածներուդ ողորմութեան յոյս,
 Ողորմէ՛ և իմ բազմամեղ հոգւոյս:

ԺԶ.

Ատուած իմ, լո՛յս անարատ,
 Որ կը բանաս ձեռքդ առատ,
 Ողորմութեանը գանձով
 Երկինք, երկիր լեցնելով,
 Քեզ կը յանձնեմ զիս բոլոր
 Եւ ինչ է ինձ կարեւոր,
 Դու հոգա՛, դու պատրաստէ՛
 Հոգւոյս, մարմնոյս ինչ պէտք է,
 Ոչ միայն այս վայրկեանիս,
 Այլ մինչ յետին շունչ կեանքիս.

Արարածներուդ ողորմութեան յոյս,
 Ողորմէ՛ և իմ բազմամեղ հոգւոյս:

ԺԷ.

Մօլորածները դու, Տէր,
 Կը դարձընես սրբբասէր,
 Դարձուր, ուղղէ ի բարին
 Ախտերս ամէն մոլեգին,
 Ազգայութեանը սիրոյն
 Հետ՝ բեռնէ՛ պընդաբոյն՝
 Օրհասին վախն հոգւոյս մէջ
 Եւ գեհեկն հուրն անշէջ,
 Որ լամ մեղքերըս զազիր,
 Գործեմ բարին անձանձիր.

Արարածներուդ ողորմութեան յոյս,
 Ողորմէ՛ և իմ բազմամեղ հոգւոյս:

ԺԸ.

Անմահութեան դու աղբիւր,
 Որ կը բըխես բերարբիւր
 Շնորհքի գետեր քաւչական՝
 Որ երկրիս աղտը լուսանան,
 Աղբիւրացուր իմ սրտէս
 Ա՛՛ զըղջումի աղեկէզ
 Արցունքի յորդ հեղեղներ,
 Որ պոռնըկին նըման՝ դէռ
 Այս աշխարհէս չը մեկնած՝
 Լըւամ հոգիս մեղսամած.

Արարածներուդ ողորմութեան յոյս,
 Ողորմէ՛ և իմ բազմամեղ հոգւոյս:

ԺԹ.

Տէր, պարզեմէ՛ երկնային
 Ողորմութեանը գանձին,
 Կ'աղաչեմ՝ ինձ ալ տայիր
 Գանձարանէդ մասն ընտիր,
 Որ ուղղափառ հաւատքով
 Գամ դէպ ի քեզ և քու քով,
 Ուսիս չալկած լիաբեռ
 Բարեպաշտ շատ մը գործեր,
 Հաղորմութեամբ՝ օթեան
 Եղած Մարմնոյդ և Արեան.

Արարածներուդ ողորմութեան յոյս,
 Ողորմէ՛ և իմ բազմամեղ հոգւոյս:

Ի.

Ո՛վ քաղցրը Տէր բարերար,
 Երբ հասնի ժամս հոգեվար՝
 Յանձնէ՛ բարի հրեշտակին՝
 Մօտ գայ մահնիս սընալին,
 Որ աւանդեմ քաղցրորէն
 Հոգիս իր ձեռքն երկնազէն,
 Եւ հետս ընկեր ըլլալով՝
 Զիս անցընէ անխըռով
 Երկընդի տակ թափառուն
 Զուիրէ՛ չար դեներուն.

Արարածներուդ ողորմութեան յոյս,
 Ողորմէ՛ և իմ բազմամեղ հոգւոյս:

ԻԱ.

Ո՛վ Քրիստոս՝ լո՛յս ճըշմարիտ,
 Արժանացուր քու փառքիդ
 Լոյսը տեսնէ խեղճ հոգիս՝
 Երբ ինձ հասնի աւետիս
 Երկնահրաւէր կոչումին.
 Եւ մինչև օրը վերջին՝
 Դատաստանիդ ընդհանուր՝
 Արդարեանքով քով ինձ տուր
 Հանգչիլ, յուսով հատուցման
 Բարիքներուդ անվախճան.

Արարածներուդ ողորմութեան յոյս,
 Ողորմէ՛ և իմ բազմամեղ հոգւոյս:

ԻԲ.

Երբ գաս, արդար Դատաւոր,
 Դատել մարդիկ՝ փառօք Հօր,
 Մտայիդ հետ խըստիւ մի՛
 Մըտներ, խընդրեմ, Տէր, գատի.

Մի տար հոգիս իմ աւար
 Դժոխքի կրակին մըշտավառ.
 Երանաւէտ կոչումի՛
 Յայնդ ինձ ըրէ՛ լըտելի՛
 «Եկուր, սըբբոց հետ ընտիր՛
 Արքայութիւնըս մըտիր» .

Արարածներուդ ողորմութեան յոյս,
 Ողորմէ՛ և իմ բազմամեղ հոգւոյս :

ԻԳ.

Ամենողորմ Տէր, անհուն
 Գութնըդ ցըցուր ամենուն՝
 Որոնք քեզի կը հաւատան,
 Թէ՛ համարիւն ինձ ըլլան,
 Թէ՛ ծանօթ, թէ՛ այլազգի,
 Կենդանի կամ լուսհոգի.
 Զիս առողին ալ, ո՞վ Տէր,
 Քաւէ՛ չար կամքն ու մեղքեր,
 Որ արժանի զըտնելին
 Ողորմութեանըդ գանձին.
 Արարածներուդ ողորմութեան յոյս,
 Ողորմէ՛ և իմ բազմամեղ հոգւոյս :

ԻԴ.

Փառաւորեալ օրհնեալ Տէր,
 Մի խընդըրւածըս մերժեր,
 Բարեխօս ինձ համար քեզ՝
 Սուրբ Կոյսն է, մեծն Յովհաննէս,
 Կախավըկայն և իր հետ
 Գրիգոր մեր լոյս հայրապետ,
 Հին օրէնքին վեհ Սուրբեր,
 Նորին՝ վկաներն անվեհեր,
 Երկնի, երկրիս անհամար
 Սըբբամարդր հոգւոց պար.
 Եւ քեզ՝ անբաժան Սուրբ Երրորդութեան՝
 Երկըրպագութիւն և փառք յաւիտեան :

Հ. Ա. Վ. ՏԻՐՈՑԵԱՆ



ՀՈՄԵՐՈՍ

Ո Դ Ի Ս Ա Կ Ա Ն

Գ. ԵՐԳ

(Շար. տես Բազմավէպ էջ 116)

○ ○

Այսպէս ըսաւ Արամազդի ճաւակեթն
 Եւ անսացին անոնք անոր խօսքերուն :
 Եւ քարոզներն անոնց ձեռքին շուր լըցին,
 Եւ պարմանիք պըսակցեցին բաժակներն
 Անպակով, եւ բաժնեցին ամենուն .
 Եւ լեզուները նետելով կրակին մէջ
 Ելան ու նուէրը թափեցին : Եւ ապա
 Երբ ուզածնուն չափ խըմեցին իրենք ալ,
 Փափագեցան Տիւրքաքոս Աթենաս
 Վերադառնալ իրենց քաշտին խորագոգ,
 Բայց Կեստոր դէ՛մ կեցաւ և այսպէս զուրցեց .

« Դիսս և միւս անմահական սատուածներն
 Ինէ՛ հեռու ընեն որ դուք զիս թողով՝
 Դառնաք ձեր նաւն երազանեպ . Ես կարծես
 Աքթատ ու մերկ մէկն ըլլայի, չըլլայի
 Անթիւ գորգեր ու ծածկոցներ տանու մէջ
 Հանգըստօրէն քընանալու, ըլլայ ինձ՝
 Ըլլայ անոնց համար որ տունս հիր կու գան :
 Բայց ես ունիմ չըքնաղ գորգեր, ծածկոցներ .
 Ոչ, սիրուն ճետն Որիտէսի պէս մարդուն՝
 Պէտք չէ նաւուն տախտակներուն պառկի վրայ,
 Որչափ ատեն ապրիմ, եւ որչափ ատեն
 Իմ պալատիս մէջ զաւակներըս մընան
 Ընդունելու հիրն որ մեր տունը կու գայ » :

Եւ պատասխան տըլաւ ծաւի դիցուհին .
 « Շատ լաւ ըսիր ասի, սիրուն ծերունի,
 Եւ պէտք է քեզ հընապաղիք Տելեմաք,
 Վասըն զի շատ աւելի լաւ է այդպէս :
 Արդ ասիկա հետը արքունիքըդ թող գայ
 Ու պառկի հոն . ես մեր սեւ նաւը կ'երթամ
 Որ շընչեմ մեր ընկերներուն սիրտ՝ խրախոյս
 Եւ տամ անոնց ամէն մէկին պատուէրներ,
 Զի անոնց պինդ տարեցն ըլլալ կը պանծամ :
 Բոլոր միւսերն որոնք եկան ետեւնէս
 Երիտասարդ են եւ մեզի բարեկամ,

Եւ մեծամեծեայ Տելեմաքին տարեկից :
 Արդ վառեցելով սեւ՝ զոգաւոր նաւին մէջ՝
 Բաւուն կանուխ կաւկուններուն պիտ՝ երթամ
 Որ քանելիք մ'ունիմ ես հին և մեծակա :